

## ԼԵԶՈՒՄԳԻՏԱԿԱՆ

### ԱՐԴԻ ԱՇԽԱՐՀԱԲԱՐԻ

ԿԱԶՄՈՒԹԻՒՆՆ ՈՒ ԶՈՐԳԱՅՈՒՄԸ

Տառադարձութիւն։ Տառադարձութեան հարցը բոլորովին անլոյծ կը մնայ, հակառակ այդ մասին եղած վէճհրուն և լըրագրական զանազան յօդուածներու յորդորներուն։ Աշխատանքի մեծ բաժինը Մըխիթարեաններուն է գարձեալ այս խնդրին մէջ ալ, որոնք ամէն ճիզ ըրին վերջնական լուծում մը տալու հարցին, բայց ամենէն աւելի այս մասին անլսելի մնաց իրենց ձայնը. ու տառադարձութեան խառնափնորձեր կը տիրեն լեզուին մէջ, առանց վերջնական արդիւնքի մը յանգելու։

Հարցը գարձեալ կը կայանայ գրաբարի ու աշխարհաբարի օրէնքներուն իրաբմէջ զանազանութելուն վրայ։ Ունինք դասական տառադարձութիւն մը՝ գրաբարի յատուկ, որ ոչ մէկ կերպով կրնայ գոհացնել աշխարհաբարի պահանջները։ Ե. Դարէն այսօր՝ գիրերու տառերուն<sup>(\*)</sup> փոխութիւնը յայտնի իրողութիւն է, որուն գարմանին մասին չէ որ պիտի խօսինք, այլ օրուան տուեալներով գոհանալու և բաւարարուելու սկզբունքին հետեւողութեան մը լոկ։ Հետեւաբար անխմաստ է այլևս աշխարհաբարի տառադարձութեան օրէնքը գրաբարի օրէնքներուն վրայ պատուաստուելու ճիզքը, մնաց որ հին օրէնքով նորը վարելու սկզբունքը մեզ յանգիման պիտի զնէ Հուզոն Փոսկոլյի Սելիզնէ (Sévigné), Մելլետի (Meillet), Մոնթալիեկի (Montpellier) նման ծիծակելի արտառոցութեանց։ Այս ձեւը կը կոչուի գրադարձութիւն բայց տառադարձութիւն երբեք։ Թիշեցի վերեւ այս խնդրին շուրջ յարուցուած վէճերու պարագան, որոնց մասին բաւական ընդարձակ խօսած է Հ. Վ. Հացունի իր «Աւղագրութիւն» և առողանութիւն հայերէնի գործին

մէջ, զոր վերջերս հրատարակեց, և ուր փոխանակ վերջնական լուծում մը տալու հարցին, տակնուվրայ ըրած է զայն, իր գրաբարէն չկարենալ բաժնուելու յամառութեան մէջ։ որով և ոչ մէկ նպաստ բերած աշխարհաբարի փնտուած տառադարձութեան օրէնքներուն։ Գիրքին այդ գլուխը, կարգ մը ուրիշներու հետ, (վերջինը մանաւանդ) քննադատութեան սահմանէն ալ անդին է, որով պիտի չարժէր աւելի ծանրանալ վրան։ Միայն, ճաշակի մը համար յիշենք որ վերի տառադարձուած անունները այդ գիրքէն հաւաքած ենք . . .

Այս բոլորէն յետոյ դառնանք բուն տառադարձութեան։ Բայց նախ սահմանենք բառը։ «Տառադարձութիւնը այն օրէնքն է, որուն համաձայն օտար անունի մը կամ բառի մը հնչումներն ըստ կարելոյն ճշգրտորէն մեր լեզուին փոխագրելու ատեն՝ այդ տարրեր տառերու յարաբերական արժէքը նկատի կ'առնուի։ Եթի ճիշդ փոխադրութիւնը կարելի չըլլայ՝ հարկաւ մօտաւոր յարմարագրութեամբ միայն կը լեցուի այդ թերին»<sup>(\*)</sup>։ Այս պարզ օրէնքին հասկացողութիւնը ամէն ինչ կը լուծէ ինքնին, և աւելորդ կը դառնայ Միխիթարեանց դէպի ե. դար կատարած յափսիթերս արշաւը։ Տառադարձութեամբ ուրեմն մեր մէջ պիտի փոխադրենք օտար հնչումները կամ ձայները ըստ կարելոյն, այսպէս ազատելով ստեղծուած խառնաչփոթութենէն, որով երբեմն ինչ անձանաչելի վիճակ կ'առնեն բառերը մինչեւ որ հայու մը բերանը մտնեն։ Տառադարձենք ուրեմն պարզապէս ինչպէս որ կ'արտասանենք. Վիքթոր Իւկօ, սեռական՝ Իւկօի, ոչ Իւկոյի. Փարիզ, ոչ Բարիզ ոչ ալ Պարիս. Պոսիւէ, և ոչ՝ հրէշային կերպով Պոսուետ. Լա Ռոշֆուքօ, Լիվըրֆուլ, Շվարց, ոչ՝ Շուարց, Անվերս, Մոնթեսքիէօ, Փասթէօր, Վոլթեր, Ռւաշինկթըն, Նիւ Եսորք (Հ. Վարդան նոր քաղաք մըն է շինած Ամերիկայի մէջ՝ Նել Ցուրկ անուանելով զայն), Օտեսա, Ռասին, Շէյքսպիր, Պեոլին, Շիլեր, Ֆեթըր, Սելինէ, Մեյեէ, Պըլնըրա Շօ, Խորն, Քենթըրպիր, Թուլսթօյ՝ հնչելով վերջին յ գիրը, և այլն և այլն. Այս է որ կը կոչուի տառադարձութիւն, և ոչ

(\*) Զանազանութիւնը կը զնեմ երկու բառուն մէջ, առաջինով նախը, իսկ երկրորդով ձայնը հասկնալու համար։

(\*) Ե. Ե. Դուրեեան Պատմ. Հայ Մատենադարձութեան, էջ 14.

թէ ցարդ կատարուածները, որոնք գրադարձութիւն են և խապառ շեղած իրենց նպատակէն:

Կ'արժէ տառադարձութեան այս պարագային նկատի ունենալ երեք կէտեր.

Ա. Ուշագրութիւն ընել որ տառադարձուած անունը կամ բառը ըստ կարելոյն նոյն ձեռվ արտաքրուի արեւելահայոց և արեւմտահայոց կողմէ. հետեւաբար զգուշանալ եւրոպական թ, կ, և գիրերը հայերէն թ, գ, դ, գիրերով տառադարձելէ, նկատելով որ արևելահայք և արևմտահայք նոյն ձայները չեն տար միշտ այդ գիրերուն, այլ գործածել միշտ թաւերը՝ փ, ք, թ:

Բ. Առանց մեր լեզուին վնասելու՝ հետեւի երեւանեան նոր ուղղագրութեան ըստ կղրունքներուն, մասսմբ գէթ երկուքին մէջ նոյնութիւն մը ստեղծելու համար: Հետեւաբար առանց խիթալու պէտք է ջանալ եւ Ո գործածելու, քան թէ ի և 0, քանի որ այս վերջին գիրերը վտարուած են երեւանէն: Վերը մեր ներկայացուցած օրինակներուն մէջ թէկ չհետեւեցանք այս ըստ կղրունքին ամբողջութեամբ, քանի որ առաջարկի նոր ձեւ մըն է այս, սակայն ոչ մէկ անպատեհութիւն ունի օրինակ Հոգօն տառադարձել իւկո ձեռով, սեռականը ընելով իւկոփի: Ըստ այսմ գրել Վոլթեր, Շերֆսկիի, Քենթլըրպրի ևայլն: Նոյն սկզբունքով զգուշանալ եւրոպական V և գերմանական Wի տեղ ու գործածելէ, փոխանակ Վի:

Գ. Ջանալ իւրաքանչիւր անուն տառադարձել իր բուն լեզուին ունեցած հընչումով, և ոչ թէ տարբեր խողովակներէ առնելով զայն: Ուստի պէտք է ըսել ունգլիոյ ճորճ թագաւորը», բայց՝ ժորժ Քիեմանսո, «Յունաց Եորկիոս թագաւորը», ևն.:

Այս պարզ սկզբունքներուն համաձայն, որոնցմէ ոմանք ի գործածութեան են արգէն, տառադարձութեան հարցը կրնայ վերջնական ձեւ մը ստանալ, չատ մը փոթորկալից շրջաններէ անցնելէ յետոյ:

Երեւանեան Ուղղագրութիւնը:

Մերկանալով այս մասին ամէն նախապատճառամէ, զժուար է դարձեալ մօտենալ հարցին, հին և նոր ուղղագրութեանց միջն հաշտութեան եղր մը գտնել փորձելու համար: Այս ուղղութեամբ չատ բան կայ զըր-

ուած դարձեալ<sup>(\*)</sup>, զսրս չենք կրնար դըժամատաբար նկատողութեան առնել հոս, քանի որ յիշուած գործերը չկրցան վերահասու ըլլալ կատարուած լիզուական եղաշը ըլլութեան մը գիտական հիմքին ու պահանջներուն, և յանկարծակի կատարուած փոփոխութեան մը իրողութեան առջեւ ըլլումորած՝ աւելի կիրքով ու անհասկացողութեամբ արտայայտուեցան, հակառակի լով գրեթէ որեւէ փոփոխութեան. որով և վրիպեցաւ իրենց փափաքը նշանակութիւն ու նենալէ Հայ կառավարութեան ձեռնարկած այդ գործին համար, որ շարունակուեցաւ և պետական ոյժով գործադրութեան զըրուեցաւ. մինչ հայութեան մնացեալ մասը ամուր փարած մնաց իր հայրերուն աւանդութեան, չուզելով մէտ մ'լսկ շեղիլ անկէ, խիզախօրէն պարսաւելով լսկ իր հայրենակիցները որոնք ռոսկին փոխանակած էին կապարին հետ»<sup>(\*\*)</sup>:

Հիմա որ անցած է ժամանակը, և արտասահմանի ու Հայաստանի ժողովուրդին միջեւ յառաջ եկած տարակարծութիւնը աւմէնուս ծանօթ իրողութիւն մըն է, կ'արժէ անդրագառնալ հարցին, կատարուած փոփոխութեան պատճառաբանութեանը մէջ, քանի որ ճակատագրական է անոր դերը հայութեան համար՝ վերջ ի վերջոյ:

Ոչ մին պարսաւելու, ոչ միւսը պաշտպանելու կամ հարցին վերջնական լուծում մը տալու նպատակ և կարելիութիւն ունինք հոս. բայց իրողութիւնը իրեւ գիտական գործ՝ կ'ուզենք նկատի առնել, առանց տարուելու նախապաշարուած ու զանազան նկատումներով յառաջ բերուած կարծիքներէ, ինչպէս կը պահանջէ ներկայ հարցին հանգամանքը:

Խնդրին էւթիւնը կը կայանայ հայ ուղ-

(\*) Մասնաւորապէս տես հետեւալները.

ա. «Երեւանեան Ուղղագրութեան գէմ» Հ. Վ. Հացունի:

բ. «Հայերէնի Երեւանեան Ուղղագրութեան խնդիրը» Բ. Ե. Սիմոն, 1927, 171-174:

գ. «Հայ լեզուի Ուղղագրութեան դասեր» Հ. Ա. Ղաղիկեան, 48-65:

դ. «Եսորհրդային Հայաստանի նոր ուղղագրութիւնը և ուղղագրութեան հարցը» Խ. Պ. Քարտաշեան:

ե. «Ուղղագրութիւն և առողջանութիւն Հայրէնի» Հ. Վ. Հացունի, հայլն:

(\*\*) Հ. Վ. Հացունի:

զագրութեան և անսալիթաքութեան» վրայ, հետաքար այդ անսակէտով պէտք է մօւտենանք անոր:

Նկատի չենք առներ այստեղ սասար լեզուներ, որոնք կրնան շատ աւելի զեղծութեներ ունինալ անսալիթաքութեան անսակէտէն՝ բազգատմամբ մերինին։ Ասոր շատ լուրջ պատճաներ ունին անոնք, բայց մերը երբ կրնայ բացարձակ անսալիթաքութեան հիմերու վրայ գրուիլ ու լեզուին ընծայել անհամեմատ առաւելութեաներ, տատամսոտ կեցուածք մը այս մասին ոչինչ ունի արգարանալի:

Իրողութիւն է որ Ե. գարուն կազմաւած Մերոպեան այրուբէնքը անսալիթաք ու զեղզագրութիւն մը կուար մեզի, զիրը հրնչումին հաւասարելու սկզբունքին վրայ հիմուած։ Խորենացի և Փարացեցի որոշապէս կը վկայեն այս մասին։ «Փոխադրելով զհայերէն աժութայն ըստ անսալիթաքութեան սիւզզորայիցն հելլենացոց» (Խորենացի)։ Ա... ստէպ հարցմամբ զոթութայիցն գաղափար ըստ անսալիթաքութեան յունին (Փարացեցի)։ Իրողութիւն է զարձեալ որ այդ անսալիթաքութիւնը կորսուած էր արգէն երբ երեւան կը ձեռնարկէր ուղղագրական բարեփոխութեան մը։ Կը մնար ուրեմն կամ հաշտուիլ յառաջ եկած սալթաքող ձեւին հետ, և կամ սրբագրել լեզուն՝ անոր տուրու համար հին անսալիթաքութիւնը։ Այս վերջինն էր որ ընտրեց Հայաստանի կառավարութիւնը։

Շատ էին անշուշտ այս առիթով առաջ եկած անպատեհութիւնները, որոնց մասին խօսուած ու գրուած է արգէն, սակայն զիտական ու անսալիթաք լեզուի մը առաջ գալուն պարագան անուրանալի է, և այդ ուղղութեամբ կ'արժէ մօտենալ երեւանեան ուղղագրութեան ունեցած առաւելութիւններուն, ու հակագրել անոր՝ յառաջ եկած անպատեհութիւնները, ընդհանուր կշիռ մը ունենալու համար։ Չեղաւ այս բանը գերախտաբար։ Քննադատներ հարուած եցին նոր ուղղագրութեան թերի կողմերը միայն, զուրկ՝ հիմնաւորուած պատճառաբանութիւններէ, ընդհանրապէս մօտենալով նոր ուղղագրութեան հին ուղղագրութեան կանոններով<sup>(\*)</sup>, առանց ան-

զրագանալու որ նոր ուղղագրութիւնը իր հետ բերու նոր կանոններ, որոնք պարաւաւոր չեն նոյն ըլլալու հինին հետ, հաւկատակ պարագային փոփոխութեան պէտք չէր մնար։ Պարզ է որ նորին գալազը՝ զադրեցաւ հրնը, ու սխալ է հին կանոններ նորը քննադատելու քանի որ նորին համար հրնը սխալ է միշտ, որով անհիմն էր քննադատութեան այդ ձեւը, որուն չանդրագործան սակայն բոլոր անոնք որ առիթ ունեցան երեւանեան ուղղագրութեան դէմ իրենց խիզճին վիրաւորուած զզացումները զոհացնելու համար կարծիք յարտնելու թերիթ էին ուրիշն այդ քննադատութիւններէն շատեւրը, և սակայն հարցը կը մնար այժմ՝ ական որի է ձամանակի համար, հիմա մանաւանդ որ ամբողջ զրայինութիւնն մը կ'ըլլոյն այդ ուղղագրութեամբ։ Հայաստանի մէջ։

Աշխարհաբարը պէտք է աւելի հիմնական պատճառաբանութիւններով մօտենայ ուրեմն անոր, մատնանշուած թերութիւններէն հեռու կարելի օգուտներ քաղելու անկէ՝ վագուան հայերէնին համար։

Երեւանեան ուղղագրութիւնը կրցաւ յառաջ բերել անսալիթաք հայերէն մը, առ զատելով լեզուն ընթերցումի խոչընդուներէ, և օժանելով զայն զիրը հնչումին հաւասարելու սկզբունքով<sup>(\*)</sup>։

Պէտք չէ անտեսել, սակայն, Ե. գարու հայերէնին և երեւանեան ուղղագրութեան անսալիթաքութիւններու նկատմամբ կարեւոր երեսով մը։ Երեւան՝ անսալիթաքութիւնն մը յառաջ բերելու համար երկու կերպ կրնար ունենալու և սաշինով՝ պէտք էր մերկացներ լեզուն յիշաւամոււտ աղաւագումներէ, ձայներու փոփոխութիւններէ և այլն, ինքըինք գտնելու համար Ե. գարու անսալիթաքութիւնն առջեւ։ Երկրորդով՝ առանց նկատի առնելու վերցիշեալ պարագաները, կրնար օրուան լեզուին ներկայացուցած երեսովներով կազմիլ իր անսալիթաք հայերէնը, անտեսելով իոկ պատմական աղերու հրնին և նորին միջեւ։ Այս երկու կերպերուն առաջինին ներկայած գժուարութիւնները

(\*) Հ. Վ. Հայունիի առարկութիւնը այս մասին աղքատ է իր բոլոր կողմերով։ Եթե յիշուած սկզբունքը ունեինք մենք Ե. գարուն, և կրոսուած այդ սկզբունքը վերահաստակելու միջը՝ զովելի է միայն։

կրնային խորհիւ տալ լեզուական մեծ յեղաշրջութեան մը մասին, որով նորը պիտի նոյնանար հինգն հետ քայց մանել այդ աշխատանքին ծանրաւթեան տակ՝ առանց գըրական արդիւնքի մը վատահութեան, պիտի խրոցեցնէր առաջին անգամ այդ գործին ձեռնարկողները, ինչպէս եղաւ իսկ երեկորդ ուղղութեամբ՝ կը նուազէր աշխատանքը, թէ և միւս կողմէ երեան կուզար յօդում մը հինգն հետ, մնացեալ դժուաւ րութիւնները ծանօթ են արգին։ Այս երեկորդ ձեռից յառաջացաւ երեւանեան ուղղագրութիւնը, նոր հիմնուած լեզուի մը հանդամանքը տալով իրեն, և ուղղակի երրեա աւրիւր ընդունելով, ժողովուրդին խօսած լեզուն, ինչպէս ըրած էր Մեսրոպ Եղարուն։

Ուղղագրական այս փոփոխութիւնը, որ քանի մը զիրի վատահուելուն շուրջ կը գառնար զիխաւորաբար, որքան որ զիրաւցուց հասարակ ժողովուրդին գրելու և կարդալու աշխատանքը, նոյնքան բարդ յօրժուածք մը յառաջ բերաւ հայ լեզուն ուսումնասիրորդն սերտողին համար, քանի որ ան պէտք ունի այժմ հինը ևս սորվելու, նորին շատ մը երեսյթները բացատրելու համար։

Հայ լեզուի բարեփոխութիւնը, որուն պէտք ունինք անկատկած, հարց է առակաւին արտառահմանի հայութեան համար, որ իր կարգին չի կընար բոլորովին անոենել երեւանի մէջ յառաջ եկած՝ ընդունելութեան կազմէ մեզ իմադի համար կանխահաս թերես, բարեփոխեալ լեզուն, որմէ շատ ալ հեռացած պիտի չըլլային իր աշխատութեանց արգիւնքները, եթէ ունենար առիթը լեզուական բարեփոխութեան մը պարապիւ։

Նիկուխ  
1939

Պ. Գ. ՄԻՆՈՎԵԱՆ

Ա Գ Բ Ի Պ Ա Ր

«Սին» Մատֆի թիվն մէջ՝ էջ 70-ա. գարեն հինգերուց ոչ, երիտար բար կարգաւ երիզար։ Այս ու յաջու յաջը լինու անու, այսու յաջը լինու անու։

## ԱՇԽԱՐԴԱԲԱՐ ԿԱՄ ՆՈՐ ՀԱՅԵՐԵՆ<sup>(\*)</sup>

Նախ երկու խօսք այն մասին թէ պէտք է ասել աշխարհաբան թէ աշխարհաբար [ինչպէս և զրաբա՞ս թէ զրաբար], այսինքն այն բառը կազմուած է բա՞ս բառով թէ բայց մասնիկով։

Եատ վէճեր են տեղի ունեցած այս մասին, յատկապէս Արևմտահայ զրականութեան մէջ, օրոնց թւումը կամ ամփոփումը մէր աշխատութեան ծրագրից ու նպատակից զուրս հնք համարում։ Յաղթահարեց այն կարծիքը, թէ երկրորդ ձեռն է ուղիղ, որին հետեւում է այժմ և զրադների ամենամեծ մասը։ Գլխաւոր ապացոյցը ուամկօրէն բառն էր, որ կազմուած է նոյնպէս օրէն մասնիկով՝ իրը Մակրայ։ Աւելի լաւ ապացոյց է աշխարհօրէն բառը, որ գործածել է Շնորհալին՝ Ա. Պարսամի վկայաբանութեան յիշատակարանում։ Ճատասորոց [բնագրի] շաղփաղի և ծամածուռ անյարմտը և ածխարհօրէն բանիցն գոյր։

Ինչպէս որ միջին հայերէնը<sup>(\*\*)</sup> շարունակութիւնն է զրաբարի, նոյնպէս և աշխարհաբարը շարունակութիւնն է միջին հայերէնիր, Աակայն մենք տեսանք որ միջին հայերէնը մի ընդհանուր բառ է միայն, և կան իրաբ ժամանակակից զանազան միջին հայերէններ, որոնցից մէկը՝ Կիլիկիան հայերէնը, պետականութեան շնորհիւ բարձրացաւ զրականութեան։ Հետեւաբար և ունինք բազմաթիւ աշխարհաբարներու։ Այս բառով հասկանում ենք այսուեղ այն խօսական հայերէնները, Հայաստանի եւ գաղութների զանազան կողմերում, որոնց շարունակութիւնն են կազմում արգիւրառները։

Բայց ինչպէս որ զրաբարի և միջին հայերէնի սահմանը որոշելու համար կարելի չէ զնիլ մի որ և է վճռական կէտ, նոյնը նաև միջին հայերէնի և այդ աշխարհաբարների համար։ Այսպէս որ երբ կարդում ենք աշխարհաբարի հնագոյն շընչանի զրբ-

(\*) Գեցուած՝ մեծանուն նեղինակի «Պատմութիւն Հայ Լեզուի» գործն (Խ. Գլուխ), որ 1936ին արևմտահայ Արք Թարգմանաց - Պուրեան գրական մշակույթին։

(\*\*) Տե՛ս Սին 1938, էջ 278, 3-4, 338։